



ԲԱՐՈՅԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՕՐԱԳԻՐ

ԲԱՐՈՅԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏՆՏԵՍԸ ԵՒ ԲՆԸԿԸՆ

ԳԻՏԵԼԵԱՑ

Ժ. ՏԱՐԻ ԹԻԻ 6 .

1852

ՄԱՐՏԻ 15 .

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԱՆԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ 1

ԳԼՈՒԽ Ը .

Պարտեհու :

ԻՌՈՎՄԱՅԵՑԻՔ Իրենց արթուն և գործունեայ կառավարութեամբ ամէն դժուարութեանց և արգելքներու դէմ առին, բազմաթիւ ճամբաներով՝ այն ընդարձակ տէրութեան ժողովուրդները ու զանազան հեռաւոր ազգերը իբրև մերձակայ և մէկ ազգ մը դիւրութեամբ մէկմէկու հետ սկսան հաղորդութիւն ունենալ: Իրաւ որչափ կայսերաց իշխա-

նութիւնը կ'ընդարձակէր, մէկտէ կողմանէ ալ կամաց կամաց ազատութեան հոգիները բորբոքելով, գրականութիւնը և արուեստները սկսան իյնալ, բայց աշխարհագրական գիտութիւնը այս կործանման մէջը չէր. մանաւանդ թէ քանի որ ազգերը կը յառաջանային ու հաղորդութիւնները ու ճանապարհորդութիւնները կը յաճախէին, այնչափ աւելի սկսաւ աշխարհագրութիւնը ընդարձակիլ ու պայծառանալ: Իշխարհա-

1 Տես թ. 42. 153 :

գրուած հռովմայեցւոց ժամանակ ունեցած յառաջագիմուծեան գլխաւոր դարձը՝ () գոստոս կայսեր ժամանակը կը սեպուի , երբ ծաղկեցաւ Ստրափոն , և Մատոնինեանց ժամանակը՝ որոնց ատենը ծաղկեցաւ Պտղոմէոս , որ Եգիպտոսի Պեղուսիոն քաղաքը ծնած էր Վրիստոսի 70 թուին , և մինչև 153^e աւրեցաւ : Ինքը Մըքսանդրիա քաղաքը կը բնակէր որ այն ժամանակ վաճառականութեան կեդրոնն ըլլալով՝ եկող գացող շատ կ'ըլլար , ասոնցմէ շատ երկիրներու վրայ տեղեկութիւններ ժողովեց : Տրայիանոսէն վերջը Մըքսանոսի և Մատոնինոսի խաղաղ կառավարութեանցը ժամանակ՝ Պտղոմէոս շատ մեծ օգնութիւն ու յարմար միջոցներ գտաւ իր սուսմական յառաջագիմուծեր . Պտղոմէոս Մատոնինոսի ժամանակ սկսաւ անուն հանել և Մատոնինոսի Պիոսի կայսրութեան տասներորդ տարին վախճանեցաւ . այս ժամանակս բանուկ վաճառականութեան կողմանէ հռովմայեցւոց ամենէն ծաղկեալ միջոցը կը սեպուի , անոր համար Պտղոմէոսի օտար ազգաց վրայ տուած տեղեկութիւններն ալ խիստ մանրամասն ու ընդարձակ են :

Բայց Պտղոմէոսի իբրև աշխարհագիր մեծ համբաւը աւելի տեղերուն ու քաղաքներուն դիրքը որոշելն է քան թէ անոնց վրայօք ստոյգ տեղեկութի տալը . ինքը հնարեց կամ ըստ ոմանց առաջինը եղաւ որ երկայնութեան ու լայնութեան աստիճանները սկսաւ գործածել . ասով բոլոր աշխարհագրութեան բազմութիւ և սակաւածանօթ կտորները ուսումնական ոճի մը վերածեց , ու հաստատութիւն ու միութիւն մը տուաւ աշխարհագրական ուսման : Պտղոմէոսի աշխարհագրութիւնը ցանկ մըն է անուանց իրենց երկայնութեան ու լայնութեան աստիճաններովը . գրքին ըսկիզբը քանի մը տեղեկութիւններ դրուած են իրեն ընդհանուր ոճին և այս գործքին ազբերացը վրայ : Բայ անունները նիւթոց հաւաքմունք մ'է իրեն աշխարհագրական տախտակին համար , որ թէպէտ իրօք շատ մեծ յարգ մը չու-

նի , բայց երկայն ժամանակ մեծ հեղինակութիւն ունենալուն համար՝ կ'արժէ որ հոս քիչ մը վրան քննութիւն ընենք :

Պտղոմէոս տեղեաց իրարմէ հեռւորութիւնը գլխաւորաբար ճանապարհացոյցներէն հաւաքած է , որոնք շատ անգամ ճշմարտութենէ կը խտորին . անոր համար Պտղոմէոսի ալ աշխարհացոյց տախտակներուն մէջ մեծամեծ սխալմունքներ կը գտնուին : Կովեզերեայ ափանց վրայ նաւորդք խիստ անկատար տեղեկութիւններ ունէին . անոնց աստղերը դիտելու երկրիս ընդհանուր դրիւքը միայն իրենց ընթացքը շտկելով՝ չէին մանր զններ ծովափանցը զանազան խորշերը ու ծոցերը . անոր համար միայն իրենց ճամբորդութեան սկզբան և վերջանալուն երկու գլխաւոր կէտերուն ընդհանուր գիծը կը դիտէին : Բսկէ առաջ եկած է որ հին աշխարհացոյցներուն մէջ ծովեզերեայ տեղուանք առանց պզտի խորութիւնները նշանելու՝ ընդհանուր շիտակ դիրքով մը քաշուած են , և զանազան տեղուանք մէկմէկու խիստ մօտ նշանած են :

Աշխարհագրական ուսման յառաջագիմութիւնը աղէկ իմանալու համար , բաւական է միայն աչքէ մը անցընել Պտղոմէոսի աշխարհագրական տախտակները և քննել թէ մինչև ո՞ր կը հասնէին իր ծանօթութիւնները և ինչ սխալմունքներ ունէր իր ունեցած տեղեկութեանցը մէջ : Հիւսիսային արևմտեան կողմէն սկսելով՝ կը տեսնենք որ Պտղոմէոս յետ Բրիտանիա կղզին իրեք աստիճան աւելի դէպ 'ի հիւսիս դրած է և Սկոտիան ալ արևելքէն արևմուտք Եւրոպայի ցամաքին զուգահեռական դիրքով մը քաշած է : Բայց 'ի վերայ այս ամենայնի մէկալ Բրիտանական մանր կղզիները բաւական ճշգրութեամբ իրենց ուղիղ տեղուանքը նշանած են : Գլխաւոր քաղաքներուն գետերուն ու հրուանդաններուն բոլոր իրենց բնիկ անունները տրուած են :

Պտղոմէոս՝ Եւրոպայի հիւսիսային գաւառներուն վրայ իրեն նախորդներէն աւելի ստոյգ տեղեկութիւններ չունէր ,

մանաւանդ թէ ինչպէս որ կ'երևայ՝ իր տեղեկութիւնները Տակիտոսէն և Պլինիոսէն առաջ եղած քննիչներէն հաւաքած է, որով քան զանոնք աւելի պակաս ստուգութիւն և քիչ տեղեկութիւններ ունեցած կը սեպուի : Շուետաց վրայ ամենևին խօսք մը չընէր : Բայց Լուդլանտի կամ Կիմբրեան Գերսոնեանին արևելեան կողմը չորս կողմ կը համրէ, ասոնց մէջ ամենէն մեծը ու հեռաւորը Սկանիա ըսուածը Շուետի թերակղզին պիտի ըլլայ, այս կղզւոյս վրայ ալ աւելի մանրամասն տեղեկութիւններ կու տայ : Դանիքը կը յիշէ Գաւթոնի անուամբ որ իրենց հին Գաւթոնի կամ Գաւթոնի անուան բարակցուցածն էրևայ : Պտղոմէոս կը սեպուի նաև առջինը որ Սաքսոններու վրայ յիշատակութիւն կ'ընէ :

Հաս կամ Սոկա գետին վրայ Պրտոլոմէոս խիստ ճիշտ ստորագրութիւն կ'ընէ : Լոյսպէս Ստրաբոնի ունեցած ծուռ կարծիքը կը շտկէ որ Կասպից ծովը Սվկիանոսի հետ հաղորդութիւն ունի, կ'ըսէր . բայց Հերոդոտոսի կարծեացը հակառակ Կասպից ծովուն երկայնութիւնը դէպ 'ի հիւսիսէն հարաւ դնելու տեղը, արևելքէն արևմուտք կը համարի, նոյնպէս սխալմամբ բոլոր Կասպից ծովը քանի մը աստիճան աւելի դէպ 'ի արևելք կը դնէ, այս երկու սխալ կարծիքը մինչև մօտ դարերս շատերէն ընդունելի եղած էին :

Պտղոմէոսի համատարածին վրայ որոշ կը տեսնուի ընդհանուր Սկիւթ անուամբ յիշուած ազգին տարածուած տեղուանքը : Հերոդոտոսի յիշած Սկիւթ ազգին վրայ պատմութեանց մէջ յիշատակութիւն մը չկայ :

Սլաւեանք զգերմանական ազգերը իրենց ազգակից կը համարին, որոնք որ Սվքսոսի արևելեան կողմերէն եկած են, բայց գերմանացւոց ուսկից Լարուպա անցնելը՝ որոշ չենք կրնար հաստատել . իրենց լեզուէն, ու սովորութիւններէն կրնայ կարծուիլ որ Գերմանացիք Հնդկասկիւթք, կամ Հնդկաց պատերազմասէր ցեղէ մը առաջ եկած են .

այս կարծիքով միայն կրնանք մէկ միութիւն մը գտնել բազմութիւ ազգաց մէջ :

Լիբրիկէի ներսերուն վրայ Պտղոմէոս քանի մը նոր տեղեկութիւններ կուտայ . Պտղոմէոս առաջին եղաւ որ Լիկեր գետին ստուգիւ ըլլալը հաստատեց . այս գետս արևելքէն դէպ 'ի արևմուտք լին մը մէջ կը թափի, կ'ըսէ, և ափանցը վրայ չորս քաղաքներ կը համրէ, որոնք են Դուքուսպոդ, Կիլիւրա, Կանա և Բանակրա : Լոյս երկու վերջի քաղաքները հիմակուան Կանաս և Սկանիա քաղաքները կ'երևան : Լսկ առջի երկուքին համար ենթադրութեամբ միայն Սոմպուքու և Բաշնա քաղաքները կը կարծուին :

Լիբրիկէի հիւսիսային ափունքը գրեթէ շիտակ կը նկարէ Պտղոմէոս . անոր համար Սեծ և Փոքր Ստրա կամ Սիւրթ ծոցերը գրեթէ բոլորովին դուրս կ'իյնան . ասիկայ ինչպէս որ առաջուց յիշեցինք՝ ծովափանց վրայ աղէկ ու ճիշդ քննութիւն չընելէն առաջ եկած է : Լոյսպէս այս սխալմանցը հետևանքն է որ Սիլերկրական ծովն ալ իր ունեցած սահմաններէն մինչև քսան աստիճան աւելի երկայն կը դնէ արևելքէ արևմուտք : Պտղոմէոսի երկայնութե աստիճաններն ալ դէպ 'ի արևելք երթալով այնչափ կ'ընդարձակի որ Կանգեսի բերանը բուն իր ուղիղ դիրքէն քառասունըվեց աստիճան՝ այսինքն գրեթէ հազար հարիւր փարսախէ աւելի դէպ 'ի արևելք կը դնէ :

Պտղոմէոսի աշխարհագրութեան աւելի հետաքրքրական տեղեկութիւնները Կանգեսի արևելեան կողմի երկիրներուն վրայ է . բազմութիւ քաղաքներ, գետեր ու հրուանդաններ կը յիշատակէ, որոնց վրայ չենք կրնար ճիշդ քննութիւն մը ընել : Իր յիշած Ռոնոյ Գերսոնեանը մինչև հասարակած կը տարածուի . իսկ Ապալոնաց ըսուած երկիրը և Սալայիքոլոն (Բրևմտեան Սալայի) կ'երևայ որ Սումատրա կղզին պիտի ըլլայ : Ռսկոյ երկրին արևելեան կողմը կը դնէ Սինոս մեծն կամ մեծ ծոցը : Լոյս ծոցին արևելքի կողմը կ'իյնայ կ'ը

սէ Թիֆլէ քաղաքը ճիշդ հասարակածին տակ և դէպ 'ի արևելք 180 աստիճան Լըրանեկեաց կղզիներէն հեռու . այս կողմերս իրեն ծանօթ եղած վերջին տեղն է Կաթիկարա Թիֆլիսի նաւահան- պիտը՝ հասարակածէն ութը աստիճան դէպ 'ի հարաւ :

Պտղոմէոս այս ունեցած մեծամեծ սխալմունքները կը ծածկէ իրեն տուած տեղեկութեանցը ճոխութեամբ և անոնց ընդհանրապէս ճշգրութեամբ :

Օարմանալու բան մ'է որ այնչափ բազմաթիւ տեղուանք կը յիշէ՝ որոնց ըստ կարի իրենց բնիկ անուանները տուած է , և ասոնց մէջէն աւելի նշանաւորներն են Հնդկաց անուանները՝ զորոնք մեծ աշխատութեամբ ջանացեր է ճշգրել :

Պտղոմէոսի աշխարհագրութեան աւելի պակասաւոր կտորը Բրիտոյ հարաւային արևելեան մասն է . և ահա այս մասին վրայ է որ արդի աշխարհագիրք մեծ ջանք ունին աղէկ ճիշդ տեղեկութիւններ ունենալու : Եւ թէ որ Պրտղոմէոսէ առաջ քանի մը մատենագրաց զրուածոցը վրայ քննութիւններ ընենք , կը տեսնենք յայտնապէս որ ինքն ալ Չինաց վրայ բաւական տեղեկութիւններ ունէր :

Չիները արևմտեան Բրիտոյ բնակչացը հետ՝ Քրիստոսի երրորդ դարուն սկսան հաղորդութիւն ունենալ : Չինաց պատմիչները կ'ըսեն՝ որ Երաւահի թագաւորին իններորդ տարին , այսինքն՝ Քրիստոսի 166 թուին , Ղաւթիւն ազգէն դեսպաններ եկան որոնք Առաւելան այսինքն Սարկոս Բրեղիոս Բնտոնինոսէն խրկուած էին : Եւ որովհետեւ ներքին Բրիտոյ բնակչաց թշնամութեանը պատճառաւ շատ դժուար էր անոնց երկրէն անվտանգ անցնիլը , անոր համար այս դեսպանները ծովէն Չինաստան անցան :

Մինչև հիմա ըսուածներէն կը տեսնենք որ Սարափոնէն վերջը մինչև Պտղոմէոսի ժամանակ աշխարհագրութեան ուսմունքը շատ յառաջադիմութիւն ունեցաւ , թէպէտև դեռ անկատար մնաց : Եւ թէպէտ Պտղոմէոսի

ալ զրուածոցը մէջ մեծ կարգէ դուրս հանճար մը չերևայ , բայց այս ալ խոստովանելու է որ ինքը եղաւ առաջինը որ տեղեաց դիրքերը և հեռաւորութիւնները որոշելու կերպ մը հնարեց կամ ըստ ոմանց կատարելագործեց , և ահա այս կերպին վրայ էր որ իրմէ վերջի եկողները աւելի ճշգրտով , ըստ կարի Պտղոմէոսի սխալները ուղղեցին :

Մինչև հիմա տեսանք թէ ինչ աստիճանի յառաջադիմութիւն ունեցաւ այս ուսմունքս . հոմերոսէն մինչև Պտղոմէոս հազար տարի անցաւ , տեսանք որ այնչափ տարուան մէջ որչափ կերպարա նափոխ եղաւ աշխարհագրական գիտութիւնը . հոմերոս աշխարհքին վերջին սահմանները Խտալիոյ արևմտեան կողմերը կը դնէր . իսկ ընդհակառակն Պտղոմէոսի ժամանակ որչափ ընդարձակեցաւ երկրիս ծանօթութիւնը Լըրոպայի արևմտեան սահմաններէն մինչև Չինաստանի սահմանները : Բայց դեռ հին աշխարհքին մէջ ալ մէկ մեծ կտոր մը մնացեր էր քննելու : Բրիտոյ և Լըրոպայի հիւսիսային և արևելեան կտորները մէջի բնակող զանազան բարբարոս ազգաց պատճառաւ անմատչելի եղեր էին , և իրենք իրենց երկրին մէջ կեցած՝ ահաւոր անուանին իրենցմէ առաջ բոլոր Լըրոպայի հարաւային մասին մէջ տարածուեր էր , և ամենուն սրտին մէջ մեծ վախ մը տիրեր էր , ինչպէս վերջապէս վախերնին ստուգեցաւ . նախագուշակեալ ահաւոր մըրիկը փրկութաւ հեղեղի մը պէս հիւսիսային կողմէն , այն քանդիչ և աւերիչ ազգը հռովմայ մեծազոր կայսրութեան վրայ յարձակեցաւ և իրեն հոսանքին մէջ առաւ ու անհետ ըրաւ , վաճառականութեան հաղորդակցութիւնները ընդհատեցան ու բոլորովին կտրուեցան , գրականութիւնը կամաց կամաց մարեցաւ անհետացաւ և տգիտութեան և բարբարոսութեան խաւարը նորէն բոլոր Լըրոպայ պատեց :

